

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՀԱՄՄՈՒՐԱՊԻՒ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

61. Եթէ պարտիզպանը չէ վերջացուցած գաշտը պարտէզի վերածելու, և մասմը խոպան ձգած է, (արդ) խոպան մասը իր բաժնին վրայ պիտի հաշուեն, իրեն:

62. Եթէ չէ վերածած գաշտը պարտէզի մը, որ իրեն արուած էր, եթէ բերրի գաշտ մըն (էր), ովարտիզպանը պիտի վճարէ գաշտի տիրոջ, գաշտին արտադրութիւնը՝ այն տարիներուն, որ խոպան ձգուած էր, իր զրացիի (կալուածին) համաձայն: Տակաւին, մշակուած գաշտի մը պիտի վերածէ, և պիտի վերադարձնէ գաշտի տիրոջ:

63. Եթէ խոպան գաշտ մըն (էր), մշակուած գաշտի մը պիտի վերածէ (զայն), և պիտի վերադարձնէ գաշտի տիրոջ: Տակաւին, տասնըսութիւն իգուի վրայ, տասը զուրցորեն պիտի կըռէ, մէկ տարուայ համար:

64. Եթէ մէկը պարտիզպանի մը տուած է իր պարտէզը բեղմաւորելու համար, պարտիզպանը որքան ատեն որ պահէ պարտէզը, պարտէզի արտադրութիւնն երկու երրորդը պիտի տայ պարտէզի տիրոջ, ինչը պիտի առնէ մէկ երրորդը:

65. Եթէ պարտիզպանը չէ բեղմաւուած պարտէզը, և (այս ձեւով) նուազեցուցած է արտադրութիւնը, պարտիզպանը պարտէզի արտադրութիւնը, զրացիի (կալուածին) համաձայն՝

#### ՏԱՄՆԸՑԵՑՆԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

[պիտի կըռէ:]

Խօր սիւթակներու պակաս մը

66. Եթէ<sup>(16)</sup> մէկը վաճառականէ մը զրամ փոխ առած է (տոկոսով), և իր վաճառականը պահանջած է (զայն) իրմէ, և ոչինչ ունի (անոր) տալու, (եթէ) իր պարտէզին բեղմաւուածէն վերջ վաճառակա-

նին տուած է և ըսած է անոր: «Առ գրամիդ փոխարէն այնքան արմաւներ, որքան որ պիտի արտադրուէին պարտէզին մէջ», այդ վաճառականը պիտի չի հաւանի, պարտէզին տէրը ինքը պիտի առնէ արմաւները, որն զ պիտի արտադրուէին պարտէզին մէջ, և պիտի վճարէ վաճառականին դրամը և անոր տոկոսը համաձայն իր աղիւսի (կնքազրի) պարունակութեան, և պարտէզին տէրը պիտի առնէ մնացեալ արմաւները սրոնք արտագրուած էին պարտէզին մէջ (ընդհատուած):

#### ՏԱՄՆԸՑԵՑՆԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

1\*. Եթէ (մէկը) ցորեն, զրամ, կամ շարժագոյք տուած է աւատի մը տան՝ որ տունն է իր զրացիին, զոր պիտի փափաքէր գնել, ինչ որ տուած է պիտի կորսնցնէ: Տունը պիտի վերագարձուի իր տիրոջ. Եթէ այդ տունը աւատական պարտականութիւններ չունի, կրնայ (զայն) գնել: Այդ տան համար կրնայ ցորեն, զրամ, կամ շարժագոյք տալ (ընդհատուած):

#### ՏԱՄՆԸՑԵՆՆԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

2\*. (Եթէ) վարձակալ մը] տարուան (իր) վարձքի ամրող զրամը տանտիրոջ տուած է, (եթէ) տանտէրը վարձակալին հրամայած է ելլելու (վարձումի իր) օրերը չի լրացած, քանի որ տանտէրը վարձակալը հանել տուաւ իր տունէն (վարձումի իր) օրերը չի լրացած, պիտի (կորսնէ) զրամը զոր վարձակալը տուած էր իրեն (ընդհատուած):

#### ՏԱՄՆԸՑԵԿԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

3\*. Եթէ<sup>(17)</sup> վաճառական մը, ցորեն<sup>(18)</sup> (փոխ)<sup>(19)</sup> տուած է տոկոսով, մէկ զուրի

(17) Arno Poebel, Historical and Grammatical Texts, Philadelphia, 1914, թիւ 93, Նոյնական Ենթակաէն, Orientalistische Literaturzeitung, 1915, էջ 161-69, 190-200, 225-30, 257-65:

(18) Օրենակիէ սխալ մը, հաւանաբար, «արժամբ» բառի փոխարէն:

(19) Երենց թարթաւթեամբ, այս յօնսաւձերը, կը ժաղացներներու մատ, տակոսով փոխի պահանջաւթեան մէջ, ցայտուն ընդհատ մը կը լեցնեն. Երենց գերագուած արժէքը համաւրապեան Օրէնսդորֆեան մէջ, կը բնի այն լոյսէն, զոր բան դարեր առաջ մեր թուականէն, Քաղցէաստանի տնհանական կացութեան վրայ կը սփառն: Revue d'Assyriologie, հատուք 13, 3, էջ 143.— Արքան

(16) P. Scheil, Délégation en Perse, Mémoires Publiées sous la direction de M. J. de Morgan, délégué général, տասներրդ հատուք, Textes Elamites-Sémitiques, Quatrième série, Paris, 1908, իններրդ տախտակ:

վրայ, վաթօսուն զա ցորեն պիտի առնէ իբրև .  
տոկոս<sup>(20)</sup> . Եթէ տոկոսով (փոխ) դրամ տուած  
է, մէկ սիկղ արծաթի վրայ, մէկ վիշերորդ  
(սիկղ) վեց ու պիտի առնէ իբրև տոկոս<sup>(21)</sup> :

4\*. Եթէ մէկ[ը] որ պարտք (մը ունի),  
(զայն) դրամ չունի վճարելու, (բայց) ցորեն  
[ու]նի, եթէ թագաւորին [սակա] վճարը  
(...) իր տոկոսի փոխարէն (...) և պիտի  
առնէ . Եթէ վաճառականը (...) մէկ զուրի  
վրայ, (...) մէկ վիշերորդ սիկղ և վեց  
ու աւելցուած պիտի պահանջէ, այս ինչ  
որ տուած էր (փոխ), պիտի կորսցնէ :

5\*. Եթէ վաճառական մը ցորէն կամ  
դրամ] տոկոսով (փոխ) տուած է, և տոկոսը  
թէ ցորենին և թէ դրամին տուած է (...) .  
ցորենը և դրամը ... [ու]ն (ընդհատուած):

#### ՔՍԱՆԸԵՐԿՈՒԽԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

6\*. (Եթէ վաճառական մը) . . . կամ  
ցորէն] որքան որ (տուած է) չէ զեղած  
(հաշիւէ) և չէ արձանագրած նոր աղիս  
(կնքազիր) մը, կամ տոկոսը աւելցուցած  
է դրամագումին վրայ, այդ վաճառականը  
որքան որ ցորեն տուած է, պիտի կրկնա-  
պատկէ և պիտի վերադարձնէ :

պատմագիրներուն օրէնքի, նոյնքան բարոյա-  
գիտներուն եւ անտեսագիտներուն ուղարու-  
թիւնը չի կընար չի մարդնացին տոկոսով փո-  
խ չուրչ ամենանին օրէնքին որիտաք: Փոխի մէջ,  
տոկոսի հարցը, վիճուած խնդիր մը յաճախ, ին  
ժամանակինքին ի վեր: Տնկոսը՝ դրամագումին  
վրայ, այս ընդհանուր հարցին հը կապուէ ան  
մասնաւանդ, զոր Տորցուի կողմէ (Քրանացի թը-  
րեագիտ մը, 1728-18-82) իր Մémoire sur les prétés  
d'Argent երկասիրաթեն մէջ, երեւան թերթե-  
ցաւ, մի գարու վերջերը: Յատկանշական երկա-  
նեւութիւնը կը պարզէ այս հարցը: մին անտե-  
սական, միւսը քաղաքական և ընկերային: Տո-  
կոսին օրինաւորութիւնը չնշած են անտեսակա-  
նին շատարագները, ամելութիւնը դրամին, ան-  
պատրիւնը դրամագումին իբրև առակւու-  
թիւն: մինչ, քատապարտած են փոխը, քաղա-  
քականի և ընկերայինի կուռակիցները, հարուս-  
տին կողմէ, աղքատին շահագործումը չեշտելով:  
նզրակացութիւն: — զանձումը տոկոսն փոխի  
մէջ, արգիւած են ամանք, որի փոխը թայտարե-  
լով: ուրիշներ տոկոսն առկը առամանասորած,  
վաշիր գէմ պատիմներու պատկանալիքով: Են-  
դուած է առամանասորած:

(20) 20% էր տոկոսի սակը, քանի որ մէկ զուրը  
300 զա կը պարունակէր:

(21) 20% էր տոկոսի սակը, քանի որ մէկ սիկղը  
180 ու կը պարունակէր:

7\*. Եթէ վաճառական մը ցորեն կամ  
դրամ (փոխ) տուած է տոկոսով, եթի տո-  
կոսով (փոխ) տուած է, դրամը տուած է  
փոքր քարա[կշխով], և ցորենը փոքր կո-  
տով: Բայց երբ սուացած է, դրամը սուացած  
է մեծ քարա[կշխով], (և) ցորենը մեծ կո-  
տով: այդ վաճառականը պիտի կորսն[ցնէ]  
ինչ որ փոխ տուած (տոկոսով):

8\*. Եթէ (վաճառական մը ...) տոկո-  
[սով փոխ տուած է] . . . (փոխ) տուած է,  
ինչ որ (փոխ) տուած, պիտի կորսնցնէ:

9\*. Եթէ մէկը վաճառականէ մը ցա-  
րեն<sup>(22)</sup> կամ դրամ (տոկոսով) (փոխ) տուած  
է, և (եթէ) ցորեն կամ դրամ չունի վերա-  
գրանելու, բայց շարժագոյք ունի, պիտի  
տայ վաճառականին, ինչ որ կայ իր ձեռքին  
մէջ, (հաստատելով) վկաներու ներկայու-  
թեան, թէ պիտի բերէ (զանոնք), վաճա-  
ռականը պիտի չառարկէ, պիտի (զանոնք)  
ընդունի:

#### ՔՍԱՆԸԵՐԵՔԵՐՈՐԴ\* ՍԻՒՆԱԿ

(ՍԿՐԻԶԸ ՊԱԿԱՍԱԿԱՐ)

\* 10\*. . . . պիտի մեռցուի:

11\*. Եթէ մէկը մէկու մը դրամ տուած  
է, (վաճառականական) ընկերակցութեան  
համար, հաւասարապէս պիտի բաժնուին,  
աստուծոյ առջնէ: շահը կամ վնասը որ պիտի  
զոյցուէր:

100. Եթէ վաճառական<sup>(23)</sup> մը դրամ  
(փոխ) տուած է մանրավաճառի մը (տոկո-  
սով), և զայն ճամբը դրամ է վաճառա-  
կանութիւն ընկելու, մանրավաճառը (իր)

(22) Ոչ մէկ խաչնգատ, ցորենի կամ դրամի փա-  
խանակութեան լուրը, և ոչ մէկ արգիւում տո-  
կոսի գանձումնին, չամեւըրապի կոզմէ, այլ կա-  
րօտեան թիւարկելու մարմնը մը, այս պարագա-  
յին, եթի ան վաշխական տոկոսը զոր իբրև խո-  
տանալ տուած են, վարեկչի կարենայ, և պարու-  
թերու սարկութեան ընկնաւի նենդի գէմ, մա-  
սնաւարարա, զբանած է ան փոխուուն, և անու-  
պատուածին նպաստած: Իր Օրինագրքի յառա-  
ջարանին մէջ, սինակա և . . . 16րդ տող (մեր թօւար-  
կումով) ակիարկուած մտածումի կմախքը՝ «ը-  
պէսպի հզօրը չի կարենայ ընկնել անզըրը, կ'առ-  
ունէ մարմնը, բրականութեան պարումզը՝ յու-  
սէ, այս իսկ հարուածի օրինացուածն մէջ»:  
P. Cruveilhier, Commentaire du Code d'Hammou-  
rabi, Paris, 1838, էջ 103.

(23) Եւ յաջորդ յուրաւածին վաճառականը, Մատ-  
թէսս ին. 14-30, առաջին հարուած մարզը հէ  
լինեցնէ:

ճամբորդութեան ընթացքին . . . (եթէ, հոն ուր որ) գացած է, (շահ) տեսած է,

ՏԱՍԽԸԵՕԹՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 1)

պիտի արձանագրէ տոկոսը լիր գումարին վրայ, դրամին՝ զոր էր (փոխ) առած . յետոյ պիտի հաշուեն իր օրերը, և պիտի գոհացնէ իր վաճառականը:

101. Եթէ շահ մը չէ տեսած, հոն ուր որ գացած է, մանրավաճառը պիտի կրկնապատկէ դրամը զոր էր (փոխ) առած, և պիտի տայ վաճառականին:

102. Եթէ վաճառական մը մանրավաճառի մը գրամ է (փոխ) տուած իրեն չնորհ (ձրի՝ առանց տոկոսի), (մանրավաճառը սակայն) ուր որ գացած է մըսա տեսած է, դրամագլուխը պիտի վերադարձնէ վաճառականին:

103. Եթէ իր ճամբորդութեան ընթացքին, թշնամի մը, լքել տուած է իրեն, ինչ որ կը կրէր, մանրավաճառը պիտի երգնուաստուածոյ կեանքով, և անպատիթ պիտի

104. Եթէ վաճառական մը, ցորեն, բուրդ, իւղ, կամ որ և է ապրանք (փոխ) տուած է մանրավաճառի մը, ծախելու համար, մանրավաճառը պիտի արձանագրէ դրամը և պիտի վերադարձնէ վաճառականին. մանրավաճառը պիտի առնէ դրամին անդորրագիրը զոր կուտայ վաճառականին:

105. Եթէ մանրավաճառը անհոգ գրտնուած է, և չէ սոտացած դրամին անդորրագիրը զոր տուած էր վաճառականին, դրամը առանց անդորրագիրի հաշուի պիտի չանցնի:

106. Եթէ մանրավաճառը վաճառականէ մը գրամ (փոխ) առած է, և (Եթէ) ուրացած է իր վաճառականին, այդ վաճառականը աստուածոյ և վկաներու առջն պիտի ապացուցանէ մանրավաճառի դրամ առնելու մասին, և մանրավաճառը իր (փոխ) առած դրամին, երեքպատիկը պիտի տայ վաճառականին:

107. Եթէ վաճառական մը, մանրավաճառի մը (բան մը) յանձնած է, և մանրավաճառը վերադարձուցած է իր վաճառականին:

ՏԱՍԽԸԵՒԹԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 2)

ինչ որ վաճառականը տուած էր իրեն, (Եթէ) վաճառականը ուրացած է (Ետոյ) ինչ որ

մանրավաճառը տուած էր իրեն, այդ մանրավաճառը աստուածոյ և վկաներու առջն պիտի ապացուցանէ վաճառականին, և վաճառականը որ ուրացաւ իր մանրավաճառին, ինչ որ առած էր, անոր վեցնապատիկը պիտի տայ մանրավաճառակին:

108. Եթէ կապելապետուհի<sup>(24)</sup> մը, գինի գինին փոխարէն, ցորեն չէ ստացած, (այլ) գրամ ստացած է մեծ քարա(կիռով), և (այս ձեռով) նուագեցուցած է գինիին արժէգինը ցորենին արժէգինին բաղդատմամբ, պիտի ապացուցանեն անոր, այդ կապելապետուհին, և ջուրի մէջ, պիտի նետեն զայն:

109. Եթէ կապելապետուհի մը, որուն տան մէջ յելուզակներ հաւաքուած են, և (ինքը) ոչ ձերձակալած է այդ յելուզակները և ոչ պալատ առաջնորդած, պիտի մեղոցով այդ կապելապետուհին:

110. Եթէ նուիրագործուած կին մը (կամ) քրմուկի մը, որ չ'ապրիր վանքի<sup>(25)</sup> մը մէջ, գինետուն(ի մը գուռն) է բացած,

(24) Սումերական երեք գաղափարանշաններէ կը բաղկանար այս բառը, Sal-Kash-Tin: Sal-է աքքատերէն shinishat-ի համազօրը, կին նշանակութեամբ, մինչ Kash աքքատերէն shikaru-ի, և Tin-ը աքքատերէն kurunnu-ի համատասախաննու, որն քեմուած ըմպելիքի երկու տեսակներ կը ներկայացնէն: Թէ արմաւենիի մշակումը աւելի ընդհանրացած էր քանոնքթառութենքնը, 59րդ օրէնքի ձանօթութեան մէջ, յիշատակած էինք: Արգարե, արմաւի զինի կամ արմաւի ողի կը նշանակնէր մանաւան՝ shikaru-ի, իսկ չուշմայով միշամատած զինի մը կը թելուզէր կարսուն: Քանի որ զուգիշալ մը «corolla-tissu» չեն միացուած, բեւեազիքը բնագրին մէջ, սումերական երկու վերջին գաղափարանշանները, հաւանական է որ, շուշմայի ձեմով միշամատած, արմաւի զինին մը մանաւանշէրն անոնք: Անձապէս կը բարելաւուէր զինինի տեսակներ այս յաւելումն, լլայ զուս, ըլլայ աւելցուած շուշմայի ձեթով, արմաւի զինին էր, հաւարակաց ըմպելիքը, Սումերի և Աքքարի երկիրներուն մէջ, P. Cruveilhier, Commentaire du Code d'Hammourabi, Paris, 1938, էջ 110:

(25) Ետաւ աստուածոյ քրմուհիներուն վանքը գտնուեցաւ, V. Scheilի կողմէ, 1902ին, Սիփարի մէջ՝ իր կատարած պեղումներու ընթացքին: Սիփար, V. Scheilի համամայն, ինչպէս որ զայն կը սահմանագծէր տակաւալին տեսանելի շըշպատը նաբուգոզնոսորի, ուղղանկան մը էր գրեթէ ճիզզ, 1,300 մէթը երկարութեամբ, 800 մէթը լայնքի վրայ, ինչ որ 104 հեկտարի տարածութիւն մը կը ներկայացնէր: Վանքով մը էր զը-

կամ գինեստուն մտած է գարիշուր (խմելու) համար, այդ էզը պիտի այրեն<sup>(26)</sup>:

111. Եթէ կապելապետուհի մը մէկու մը վաթսուն զա ողելից ապառիկ տուած է, հունձքի ժամանակ յիսուն զա<sup>(27)</sup> ցորեն<sup>(28)</sup> պիտի առնէ:

112. Եթէ մէկը զրադած է ճամբորգութեամբ մը, և արծաթ, ոսկի, (թանկագին) քարեր, կամ իր ստացութենէն չարժագոյքի տուած է մէկու մը, և (զանոնք) յանձնած է անոր, փոխագրուելու համար. (եթէ) այդ անձը չէ յանձնած ինչ որ պէտք էր փոխագրուելիք տեղը, այլ սեպհականացուցած է. փոխադրուելիք ապրանքներուն տէրը պիտի ապացուցանէ անոր այդ մարդուն, թէ չէր յանձնած ինչ որ պէտք էր փոփթագրեր, և այդ մարդը պիտի տայ, փոխագրուելիք (ապրանքներու) տիրոջ, հնգապատիկը այն ինչ որ տրուած էր իրեն:

113. Եթէ մէկը

### ՏԱՍՆԸՆՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (Խակակողմ 3)

(առնելիք մը) ունի ցորենի կամ դրամի (ի) մէկէ մը, (եթէ) ցորեն առած է շտեմարանէն կամ կալէն, առանց ցորենի տիրոջ (հաւանութեան), պիտի ապացուցանեն ա-

րաւուած ժամանակին այդ տարածութեան մեծագոյն մասը. հաւանաբար Sippar sha Shamashը, վանք մը և տաճար մը եղած ըլլաք սկզբը, Revue d'Assyriologie, 1911, հասոր 8ը, էջ 94: — Տանըրի մասակայքը կը գտնելէր վանքը, քաղաքի մասարդէն զառով մը և պառով մը անձաւուած իրենց յատակ տուներ ունեին քրմաւէրները, զոր կատակի զնելու կամ ժախելու, իրաւասուէին, իրենց միշէ: Գրեթէ անեղծ զանուած է տառապէտ թիւ մը այդ փոքրացաւալ ընակարաններէն: Միփար քաղաքի նամաշ աստուծոյ քրմաւէն, զանք դուռը կը կատարուէին, օրինակ. — զանուածները, քրծումները, փոխեց հայլն. P. Cruveilhier, Commentaire du Code d'Hammourabi, Paris, 1938, էջ 112:

(26) Իրենց ժիսական պարտականութիւններէն դուրս, քրմաւէրներու բարոյականն չուրչ արձակուած այս հրամայականն, յատկանչական է:

(27) 3/4 quart-էն, քիչ մը աւելի չափ մը:

(28) Վարութեաններու համար, ցորենի գործածութիւնն էր հասարակաց, ծիցրիս-նդրատեան և զիտիւն մէջ:

նոր այդ անձին, թէ ցորեն առած է շտեմարանէն կամ կալէն, առանց ցորենի տիրոջ (հաւանութեան), և պիտի վերադարձնէ այնքան ցորեն, որքան որ առած է. տակաւին, ամէն ինչ որ (փոխ) տուած էր, պիտի կորսնցնէ:

114. Եթէ մէկը չունի ցորենի (ի) կամ դրամի (ի) (առնելիք մը) մէկէ մը, և գրաւի դրած է (որևէ մէկը իրեն) իր գրաւականը, իւրաքանչիւր գրաւականուած անձի համար, մէկ երրորդ մնա արծաթ պիտի վճարէ:

115. Եթէ մէկը ցորենի (ի) կամ դրամի (ի) (առնելիք մը) ունի մէկէ մը, և (եթէ) (որևէ մէկը իրեն) իր գրաւականը գրաւի է գրած, և (եթէ) գրաւականը՝ (պատանդուած անձը) մեռած է պահանջատէրի տան մէջ իր ճանապարհով՝ (բնական մահով), այդ գատը ենթակայ չէ բողոքի:

116. Եթէ պատանդուած անձը, իր պահանջատէրի տան մէջ, ծեծով կամ կեղեցումով մեռած է, պատանդուած անձին տէրը, պիտի ապացուցանէ (զայն) իր վաճառականին, և եթէ ազատ մարդու մը զաւակն էր, պիտի մերացնեն անոր (վաճառականին) զաւակը. Եթէ սակայն ազատ մարդու մը ոտրուէն էր, մէկ երրորդ մնա արծաթ պիտի վճարէ. տակաւին, ինչ որ (փոխ) տուած էր, պիտի կորսնցնէ:

117. Եթէ պարաք մը կը նեղէ մէկը, և (եթէ ասիկա) իր կինը, իր զաւակը, և իր աղջիկը, գրամի փոխարէն տուած է, կամ իրեն գրաւական պարտքի փոխարէն տուած է, ասոնք երեք տարի պիտի աշխատին զիրենք գնողին տան (մէջ), կամ իրենց պահանջատէրին. չորրորդ տարին, իրենց ազատութիւնը պիտի հաստատուի:

118. Եթէ ստրուկ մը կամ ստրկուկի մը, իրեն գրաւական պարտքի փոխարէն տրուած է, վաճառականը պիտի իրապէս օրը յետածգէ, կրնայ (զանոնք) դրամի փոխարէն տալ, պիտի չպահանջուի այլն:

119. Եթէ պարտք մը կը նեղէ մէկը, և (եթէ) գրամի փոխարէն տուած է իր ստրկուկին, որ իրեն զաւակներ ծնած է,

ՔԱՍՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (Խակակողմ 4)

ստրկուկին տէրը պիտի վճարէ գործածութիւններէն:

120. Եթէ մէկը իր ցորենը մէկու մը

տան մէջ ամբարած է շտեմարանումի համար, և (եթէ) նուազում մը գոյացած է շտեմարանին մէջ, և կամ տանտէրը բացած է շտեմարանը և ցորեն իւրացուցած, և կամ բոլորովին ուրացած է ցորենը որ շտեմարանուած էր իր տան մէջ, ցորենին տէրը պիտի յայտարարէ իր ցորենը աստուծոյ առջև, և տանտէրը ցորենի տիրոջ իր առած ցորենին կրկինը պիտի տայ:

121. Եթէ մէկը մէկու մը տան մէջ ցորեն ամբարած է, իւրաքանչիւր տարի, (իբրև) շտեմարանումի վարձք, կինզ զա ցորեն պիտի տայ (29) մէկ զուր ցորենի վրայ:

122. Եթէ մէկը մէկու մը արծաթ, ոսկի, կամ որ եէ տեսակի բան կը փափաքի աւանդի համար, պիտի ցուցնէ վկաներուն ամէն ինչ որ պիտի տայ, պայմանագրեր պիտի կնքէ, և յետոյ աւանդի պիտի-տայ:

123. Եթէ առանց վկաներու և պայմանագրերու աւանդի տուած է (զաննք), և հոն ուր որ տուած է, ուրացած են իրեն, այդ գատը բռոգի կարօտ չէ:

124. Եթէ մէկը մէկու մը արծաթ, ոսկի, կամ որ եէ տեսակի բան մը տուած է աւանդի համար վկաներու ներկայութեան, և (եթէ) ան ուրացած է անոր, պիտի ապացուցանեն անոր՝ այդ մարդուն, և ինչ որ ուրացած էր, պիտի կրկնապատէք, և պիտի տայ:

125. Եթէ մէկը իր ինչքը աւանդի տուած է, և հոն ուր որ տուած է, իր ինչքը անհետացած է տանտիրոջ ինչքին հետ, ըլլայ խորտակումօվ կամ սանդղագոռունով (30), տանտէրը որ անհոգ գտնուած էր, պիտի վերտարձնէ ստացուած քի տիրոյ, ամէն ինչ որ տուած էր իրեն աւանդի համար, և որ կորսնցնել տուաւ, ամբողջ զութեամբ:

#### Ք Ս Ա Ն Ս Է Կ Ե Ր Ո Ր Դ Ս Ի Ւ Ն Ա Կ (հակակողմ 5)

պիտի հատուցանէ ինչքի տիրոջ. տանտէրը պիտի զգուշութեամբ վնասուէ իր կորսուած ինչքը, և իր գողէն պիտի տանէ:

(29) Հետեւաբար, շտեմարանումը՝ արեսափ մը նուրումօվ կը կիրակուեր, Աքքատի և Սուսմերի մէջ:

(30) Տիկէլ Ղուկ. Ե. 18-20, որ համալոյժի գառագն, որ տանիքէն (տամալի մը ձեւով) լայն աղիսոներու մէջէն կ'իշեցաւի, իր անկոյնիակով, Թիսուսի առաջ, տանիքէն տանը թափանցելու այս արարքը, արեւելքի յատուկ ըլլակ կը թուի:

126. Եթէ մէկը, որուն ոչ մէկ ինչքը չէ կորսուած, և յայտարարած է, ոինչքս կորսուած է, ամբաստանած է իր քաղաքին խորհուրդը, իր քաղաքին խորհուրդը աստուծոյ առջև պիտի ապացուցանէ անոր, թէ իր ոչ մէկ ստացուած քը չէ կորսուած, և ինչքը զոր պահանջած էր, պիտի կրկնապատէք և պիտի տայ իր քաղաքի խորհուրդին:

127. Եթէ մէկը մատը երկարած է, քրմուհիի մը կամ մուրիչի մը կնոջ վրայ (վատահամբաւելու նզատակով), և չէ ապացուցած (անոր). այդ անձը, պիտի քաշկունին գտաւորներու առջև, և պիտի ածիւնին իր քունքը:

128. Եթէ մէկը կին մը առած է, և չէ կնքած անոր (հետ) քրաւոր պայմանագրեր, այդ եզը կին մը չէ:

129. Եթէ մէկու մը կինը, բանուած է ուրիշ արուի մը հետ պառկելու (31) ատեն, պիտի կապեհն (32) զանոնք, և ջուրի մէջ պիտի նետեն զանոնք. Եթէ ամուսինը (կնոջ տէրը) իր կնոջ թոյլատրէ ապրիւ, թագաւորն ալ պիտի իր ստորովին թոյլատրէ ապրիւ:

130. Եթէ մէկը, մէկու մը կինը, որ (տակաւելին) արու մը չէ ճանչցած, և (տակաւելին) իր հօր տան մէջ կը բնակի, բռնաբարած է, և պառկած անոր ծոցին մէջ, և (եթէ) զայն բռնած են (այդ ձեռով), այդ անձը պիտի մեռցուի, (մինչ) այդ կինը աղատ պիտի արձակուի:

131. Եթէ մէկու մը կինը իր ամուսնոյն կողմէ ամբաստանուած է, բայց չէ բռնուած ուրիշ արուի հետ պառկելու ժամանակ, պիտի երգնու (33) աստուծոյ կեանքով, և իր տունը պիտի վերտառնայ:

132. Եթէ մէկու մը կինջ վրայ, մատը երկարած է, (վատահամբաւելու նզատակաւ) ուրիշ արուի մը սիրոյն, և (եթէ) ուրիշ արուի մը հետ

(29) Բատգատել, Երկ. Օրի. 22, 29, և Եւ Եթէ գտցի այս շնացել Ենդ առնակնոյն, սպանիքը երկոսուայն, զայրն շնացել ընդ կիսչն և զիինն, և բարձիչ զայրն յիսրաելէց: Ենութեան հարցին շուրջ, խստապահանջ է շին Ռւստակ կեցւածքը, մինչ ներողամին հոգիբանաւթեւն մը կը թելազորէ կամմութափեան Օթենդղութեթիւնը:

(30) Որպէսով չազարի լոզալով:

(31) Հետինսակաւոր հանգամանք մը կը կը ներկայացնէր երգումը, Տիգրիս և Եփրատեան հովիտի բնակիչներու խղճանքին մէջ:

## ՔԱԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (ԽԱԼԱԿՈՂՄ 6)

## ՔԱԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (ԽԱԼԱԿՈՂՄ 7)

պառկելու ժամանակ չէ բռնուած, իր առ մուսնոյն սիրոյն համար, պիտի մխճուի գետ - աստուծոյ մէջ:

133. Եթէ մէկը գերի բռնուած է, և (եթէ) իր տան մէջ բաւականաշափ կայ կերակրուելու, իր կինը ( . . . ) [և իր մարմինը (անվթար) (կամ՝ իր ինչքը) պիտի պահէ] (ուրիշի մը տունը) պիտի չմտնէ:

133Բ. (Եթէ) այդ կինը չէ պահպանած իր ի(նչքը), և ուրիշի մը տունը մտած է, պիտի ապացուցանեն իրեն՝ այդ կնոջ, և ջուրի մէջ պիտի նետեն զայն:

134. Եթէ մէկը գերի բռնուած է, և (եթէ) բաւականաշափ չկայ կերակրուելու իր տան մէջ, իր կինը, ուրիշի մը տունը պիտի մտնէ. յանցանք չունի այդ կինը:

135. Եթէ մէկը գերի բռնուած է, և բաւականաշափ չկայ սնանելու իր տան մէջ, (եթէ) իր կինը ուրիշի մը տունը մտած է, սախ քան անոր վերադարձ, և (հոն) զաւակներ ծնած, (եթէ) վերջը իր ամուսինը վերադարձած է և հասած իր քաղաքը, այդ կինը իր՝ պաշտին ամուսնոյն պիտի վերադառնայ. (մինչ) զաւակները պիտի երթան իրենց հօր ետևէն (պիտի հետեւին):

136. Եթէ մէկը լքած է իր քաղաքը, և փախած, (եթէ) իր կինը ուրիշի մը տունը մտած է, իրմէ վերջ (իր մեկնուամէն վերջ) եթէ այդ անձը վերադարձած է և կը փափաքի ետ առնելու իր կինը, փախստականին կինը պիտի չվերադառնայ իր ամուսնոյն, սրովեկեև արհամարհեց իր քաղաքը և փախած:

137. Եթէ մէկը որոշած է<sup>(34)</sup> արձակել նուիրագործուած հարճ<sup>(35)</sup> մը որ իրեն զաւակներ ծնած է, կամ նուիրագործուած կին<sup>(36)</sup> մը որ իրեն զաւակներ հայթայթած է, այդ էզին, պիտի իրեն վերադարձին օժիտը, տակաւին, դաշտին, պարսէ-զին, և շարժագոյքին կէսը

(34) Բառ առ բառ առքամաղրած է իր գէմքը՝ բա-ու-sha ish-ta-kan,՝ այն հոգեբանա-ֆիզիքա-կան երեւոյթավ, թէ, գէմքին վեայ կը սունայ մարդոց ներախարհը:

(35) Երկուորդ կարգի ամուսին մը կը նկատուէր նուիրագործուած հարճ՝ սումերէն Sal shu - ցւ տիւ:

(36) Առաջին կարգի ամուսին մը կը նկատուէր նուիրագործուած կինը՝ սումերերէն Sal. Me,

պիտի տան իրեն, և պիտի մեծցնէ իր զաւակները. մեծցնելէ յետոյ իր զաւակները, այն ամէն ինչէն, որ իր զաւակներուն պիտի տան, ժառանգորդ գաւկի մը բաժնին համապատասխան բաժին մը պիտի տան իրեն, յետոյ իր սրտին ամուսինը պիտի զինքը առնէ:

138. Եթէ մէկը պիտի արձակէ իր առաջին կինը, որ իրեն զաւակներ չէ ծնած, անոր ամուսնական նուէրին ամրող դրամը, պիտի անոր տայ. սակայն, օժիտը որ իր հօր տունէն բերաւ, պիտի վերադարձնէ անոր ամրող զովին, և պիտի զայն արձակէ:

139. Եթէ չկայ ամուսնական պարգև, մէկ մեաս արձաթ պիտի տայ անոր, իրեն ապահովանասակ:

140. Եթէ սոսկական քաղաքացի մըն է, մէկ երրորդ մեաս արձաթ պիտի տայ անոր:

141. Եթէ մէկու մը կինը, որ մէկու մը տան մէջ կը բնակի, որոշած է բաժնուիլ, և (եթէ) խենթութիւններ կ'ընէ, կը խանգարէ իր տունը, կը նուաստացնէ իր ամուսինը, պիտի ապացուցանեն անոր (այդ ամէն բաներու շուրջ). Եթէ, իր ամուսինը անոր արձակումը ըսած է (յայտարարած) կրնայ զայն արձակել. ոչ ճամբորութեան և ոչ ալ կնաթողութեան գրամ պիտի տայ անոր. Եթէ սակայն անոր ամուսինը չէ ըսած (յայտարարած) անոր արձակումը, անոր ամուսինը կրնայ ուրիշ կին մը առնել. այդ (նախկին) կինը, իր ամուսնոյն տան մէջ, սորոկուիի մը պէս, պիտի բնակի:

142. Եթէ կին մը ատած է իր ամուսինը և իրեն ըսած է. «Պիտի զիս չունենաս իրը կին» ։ Իր խնդիրը պիտի քննուի իր քաղաքի խորութեան մօտ, և եթէ աչալուրջ գտնուած է, յանցանք չէ ունեցած, և (եթէ) իր ամուսինը դուրսը թափառելու սովորութիւն ունէ, և մեծապէս կ'արհամարէ զինքը. այդ կինը

ՔԱԱՆԵՐՈՒԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (ԽԱԼԱԿՈՂՄ 8)

յանցանք չունի, պիտի տան իր օժիտը և պիտի երթայ իր հօր տունը:

143. Եթէ աչալուրջ չէ գտնուած, և գտարակաշրջիկ մը եղած է, փացուցած է իր առնունը, և նուաստացուցած իր ամուսինը: այդ կինը, պիտի նետեն զայն ջուրի մէջ:

ԱՆՈՒԾԱՅԱՆ ԱԲՂ. ԶՀԱԾՆԵԱՆ (շարունակելի՝ 4)